

անդ՝ ի նկարագիրու պայտառանն Արգարու և վկայարանի Ա. Թուվմաս առաքելոյն։ Կը պատմէ դարձեալ, թէ տեսեր է ևս անդ զթուղթ Տեսոն մերոյ առ Արգար թագաւորն .ուր և 'ի մէջ կը բերէ նորա մասին ժողովրդեան մէջ եղած աւանդութիւնքը, անոր դործած սքանչելիք-ները և եղած խոստու մները . այլ բնաւ յիշատակութիւն շըներ Քրիստոսի դաստառակին նկատմամբ։

Սոյն հրատարակութիւնս՝ յիրաւի թէպէտ նոր լցոս մը չի տար այն երկար վիճից ենթարկեալ խնդրոյն, սակայն հետաքրքրական համարելով և մեր ազգին պատմութեան ևս պատկանող նիւթ մի, բազմավիճին առաջիկայ ամսաթերթին մէջ իբրու ճաշակ մի թարգմանաբար կը հրատարակեմք Արգարու թղթոյն մասը, որոյ նկատմամբ ցարդ ևս նորանոր խնդիրք կը յուղին բանասիրաց մէջ։

Գ

ՆՈՐ ԶԲՄՈՒԼ ԹԷՌԴՈՍԻՈՅ



ին աղբիւրներուն պատմութիւնքը կարդալով, ընթերցողին մոաց մէջ անշուշտկասկած կը ծագի, թէ այն քաղաքը որ երբեմ ունեցել է 500,000 բնակիչ և այդշափ մարդիկ գտել են խմելու ջուր, այժմ թէոդոսիա որ հազիւ 12,000 բնակիչ կը հաշուէ, մի թէ կարելի բան է որ ջրոյ պակասութիւն կրէ։ Սակայն մեք կանխեցինք զրուցել, որ միշտ թէոդոսիա կամ կաֆա ջրոյ պակասութիւն ունեցել է, և եթէ նորա աղբերը արուեստական են, և միշտ պէտք ունեցել են խնամքի. ասոնց վերայ եթէ աւելցնեմք 1778ին Ծուռաց՝ քաղաքիս տիրելուն միջոց եղած կործանումը, ամենայն կասկած և վարանք կը փարատին։ Պատմութիւնը մեզ կ'աւանդէ, որ անցեալ դարուն վերջիւրն երբ Ծուռակ կը տիրեն քաղաքիս, բոլորովին քարուքանդ կը լինի քաղաքը, բազմաթիւ բնակիչներէն հազիւ 260 հոգի կը մնան հնօյն կաֆայի մէջ, իբրև բու յաւերակի։ Հասարակաց շինութիւնք անխնայ կը կործանին, կը ցամաքին աղբիւրք, և նոցա ագուգայք շատ տեղեր փորելով հանելով յայլ պէտս կը գործածեն ռամիկ մարդիկ, շմտածելով ամենակին, թէ երկար տարիներու աշխատութեամբ և բիւրաւոր գործաւորաց ձեռօք շարուել են այդ ագուգայք, որ անձրէի կաթիլները հաւաքելով՝ բնակչաց քաղաքին ջուր մատակարարեն։

Առ հասարակ և իցէ գործ կարդի զնելու համար, որ դարերով քարեկարգ ընթանայ, մեծ դժուարութիւնք գործողին ընդ առաջ կ'ենեն, որոց դէմի առնելու նախահոգ մեծամեծ իննամբ կարևոր են. այլ գարերու ընթացքով բարեկարգ գործը, յիմար և անմիտ չեռքը ի վայրկեան ժամանակի կրնայ անդարմաննելի կերպով քանդել. Պ. Միքայէլ Ալթուխով, որ ընդ համօրէն Ռուսոստան ճանչցուած է, ջրախաղի հանճարագէտ և մասնագէտ արուեստին, աստի երեք տարի առաջ գալով ի Թէոդոսիա, ինդրանգք իւր ազգականին՝ քաղաքագլխոյն քաղաքիս վլադիմիր Ալթուխովի, գիտնական ձեռվ բացատրել էր արդէն, գենուացի ագուգայից անխնամ մնալով՝ քաղաքիս մեծ կորուսոր. նա արդէն ծանուցել էր, որ այդ ագուգայները իրենց նախնական ձեին բերելու համար միիխոններու կը կարօտի, և բիւրաւոր ձեռքեր պէտք է աշխատին: Այն ատեն նա ցուցել էր, իբրև միակ մանապարհ քաղաքը ջուր բերելու, թէոդոսիոյ շրջակայ երկու մեծամեծ ծմակներուն կամ լեռնամէջներուն դիմաց ստուար պարիսպներ շինել, և ծմակաց մէջ տրցիել անձրևոյ հեղեղները, զորս ապա տակաւ երկաթի ագուգայններով ի քաղաք բերել: Այլ Այվազեան նկարչապետը, որ նախանձախնդիրն է քաղաքիս շահուց, մերժեց այդ առաջարկութիւնը, վախնալով որ մի գուցէ դարձեալ քաղաքը անջուր մնայ անձրեաց սակաւութեան պատճառաւ. և ահա ինըը իւր գիւղին ինքնարուղիս աղրիւրէն խօստացաւ տալ 50,000 դոյլ ջուր քաղաքին՝ ձրի: Անցեալ տարի բարեյաջող կերպով վրայ հասնելով նորա՝ Յովհաննու Այվազեան՝ յասպարիզի նկարչութեան յիննամեան յորելեանը, մինչդեռ գեղարուեստից ակագեմիայն ի Պետրուրդ շքեղ հանդիսով կը պատրաստուէր տօնելու և պատուելու զնկարչապետը, ինքն Յովհաննէս Այվազեան՝ ընդ տիկնոջն Աննայի՝ աստ ի թէոդոսիա, առաւել ազնուախոհ և ապնուամիտ կերպով կ'աշխատէին անմահացնել նկարչապետին 50ամեան աշխատութեանց յիշատակը, նօտարի մօտ, անդարձ կերպով նուիրելով թէոդոսիոյ 50,000 դոյլ ջուր. Տիկին Աննայի Սու-Բաշի կոչուած գիւղին միջի ինքնարուղիս լճէն: Միեծ եղաւ հասարակաց ուրախութիւնըն երախտագիտութիւնը առ բարեբարս. իսկոյն գործոյն ձեռք զարուեցաւ, կարեոր նիւթ և ատազձ պատրաստելով ձմրան, որպէս զի գարնան իսկոյն սկսին բանալ խրամները, և շուտով հասնի ի քաղաքն նուիրեալ ջուրը:

Մեկնեցաւ զնաց նկարչապետն հանդերձ ընտանեօք ի Պետրը բուրդ, առանձին ի կողմաննէ տկադեմիային զրկուած վագոնով. ի ճանապարհին հանդիսաւոր կերպով կ'ընդունի զնա Գաւառապետն Տաւրիոյ ի Սիմֆերոպոլ. ի Պետրուրդ մեծ ևս կը լինի ընդունելու թիւնը. արդէն 26 հոկտ. տրուած մեծ ճաշը, բազմանուուն և ընտիր հանդիսականօք ի պատիւ նկարչապետին, ամենայն լրազերը և

օրագիրք Ռուսաց մեծամեծ գովեստիք հռչակեցին . այն հանդիսին մէջ ստացաւ նկարչութեան ի ձեռն Վլաղիմիրի թագաւորեղբօր Ռ . Վլադիմիրի Բ . Կարգի շքանշանը . պսակեց զնա ակադեմիայն ոսկի պսակաւ , և այլ բազում՝ շենք ընծայներ ընդունեցաւ նկարչապետն ի յարդողաց երկնապարգև հանճարոյն : Նկարչապետն ի ծայր հասած փառաց չի մոռացաւ երբեք իւր խոնարհ հայրենիքը . հեռագիր՝ նամակ ատէա կը գրէր ի թէոդոսիա՝ որ առաջ երթայ ջրմուղին գործը , գարնան ինքն ես կը հասնի . անցեալ տարի Մայիսի գլխով կը սկսուի ի վաղուց ցանկալի դործը , և մ ամիս դեռ չաւարտած , 26 վերստ հեռաւորութեամբ ճանապարհը պատրաստ կը լինի , շարուած երկաթեայ ագուայներով , և ի ճանապարհին չորս հատ ամրակուռ ջրամբարներով : Վերջապէս (1888 , սեպտ . 18) ցայտեց մեծ քանակութեամբ համել և պայծառ ջուրը թէոդոսիոյ փոշոտեալ հրապարակաց վերայ : Ճնական տարազ հագուած էր նոյն օր բոլոր քաղաքը , եռագոյն դրօներ ամէն կողմէ կը ծածանէին . զարդարուած էր դալարեար աղբիւրը , որ հաճութեամբ ինքնակալ կայսեր՝ Այշվագեան կոչուեցաւ :

Էէս օրէն վերջ , ժամը երկուքին , բոլոր նշանաւոր քաղաքացիք ժողոված էին ի ճաշ , հասարակաց պարտիզին մէջ , ուր հրաւիրուած էր նկարչապետն իր քաղաքացիաց հետ ճաշակից լինելու յրմուղին բացման առթիւ : Ժամը 2/3 , ին երաժշտաց խումբը սկսաւ եղանակել . անմիջապէս նոյն միջոցին կանդնեցաւ նկարչապետին կառքը պարտիզին դրան առջն . քաղաքագլուխը , ձեռքը փունչ մի գեղեցիկ ծաղկանց՝ դիմաւորեց , և փունջը նուիրեց ջրոյն պարգևողին . Պնակայ Տիկնով Այշվագեան . և ի ձայն բարձրագոյն երաժշտութեան մուա ամբոխը պարտիզին բոլորաչն մեծ սրահը , ուր երկայնաձիգ սեղանք զարդարուած էին ախորժագրգիւր ըմպելիք և ճաշակելօք . քառորդ մի ժամէն վերջը , բազմութիւնը հանդիսաւոր կերպով դիմեց պարտիզին մէջ հապճեապ կանգնած նոր սեղսնատունը , որոյ առիքը և պատերը կը ծածէին գոյնզգոյն կերպասներ , ի ճակատուն՝ ծաղկանց և զալարեաց մէջ կը փայլէր թանկագին շրջանակաւ կայսեր իւղաներկ պատկերը . երկերիւր քաղաքացիք բազմեցան սեղաններուն առաջ , երաժշտաց պարը զեղեցիկ կ'եղանակէր եւրոպացի անմահանուն հեղինակաց զանազան մեղեղիք , մինչ սեղանաց վերայ կը պաշտէին համադամք մէկը միւսին ետքէն : Երբ անմիջապէս խորովածէն վերջ փրփրադէզ բաժակէք լցան շամիայ . նի գինուով , նկարչապետը առաջարկեց բազմութեան՝ դատարկել բաժակնին ի կենդանութիւն կայսեր և թագաժառանգ պայապատին . երաժշտաց պարը իսկոյն սկսաւ եղանակել և Ասուցած , պահեան զրագաւոր և Ռուսաց ազգային երգը , և բազմութիւնը կանգնած լսեց երգը . և յետոյ որոտաձայն ուռաներով զատարկացան բա-

Ժակք, սկսան ապա ճառախօսութիւնք. ատենախօսք նորանոր ձեւ.  
րով, ոմանք ջրոյ աղնուութիւնը և կենսական օգտակարութիւնքը  
զովեցին, այլք նկարչապետին ջրային նկարները, հնոյն կաֆայ  
անցեալ փառքը ներբողեցին ոմանք, այլք թէոդոսիոյ ապագայ ծաղ-  
կեալ վիճակը՝ չնորհին. Այլվազեան ջրմուղին, անլոելի ուռաներ ճառե-  
րուն վերջաբան կը լինէին. այս հարկ է յաւելով, որ բարձրագոչ  
կեցցէները խառն երածշտական գործեաց բարձրագոչ ձայներուն,  
գրգիռ կը լինէին նորանոր ատենախօսութեաց, մանաւանդ որ ոգեոր  
ըմպելիք շատերուն լեզուին կապերը քակել էին. գեռ շատ ևս պիտի  
երկարէր ուրախալի հանդէսը, եթէ ժամանակը առաջ գնալով հարկ  
լինէր աւարտ տալ սեղանոյն:

Շարունակելի

Հ. Քեր. Վ. Քոհեներնեան

## Ս Խ Գ Տ

### ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՈՅ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ ԵՒՄՈՆԴ ՏԵ ԱՄԻՉՉԱՒԻ

— (ՏԵՍ ՀԱՅ Խ. Էջ 50) —

Փոխան վարժապետին

ՑՈՒՆՈՒԱՐ, 4, ԶՈՐԿԵՄԱՔԵՐ

**F**ԱՅԻՍ իրաւունք ունէր. վարժապետը տկար ըլլալուն պատճառաւ ախուր  
էր. և յիրաւի երեք օրուցն է՛ ի վեր իւր տեղ փոխանորդն կու դայ, այն ան-  
մօրուս փոքրահասակն որ կարծես պատանեակ մ'է: Այս առաւուս անպատ-  
շաճ իր մը պատահեցաւ: Արդէն իսկ առաջին և երկրորդ օրերը գպրցին մեջ  
խառնակութիւն կար, վասն զի փոխան վարժապետին մեծ համբերութիւն ունի, և  
միայն այսաւու կ'ըսէ: — Հանդարս կեցէք, խնդրեմ հանդարս կեցէք: — Բայց այս  
առաւուս աշխալ անցաւ: Բնջալ մը տիրեր էր, և իւր խօսքերն այլ ևս չեին լսու-  
էր: իսկ ինքն կ'ազդարարէր, կ'ալզէր, սակայն ի զնւր: Տեսուշն կըին անդամ  
շլուխը դռնէն կարկառեց և նայեցաւ: բայց երթալուն պէս շնկոցն վերստին կը  
սաստականար՝ իրեւ թէշրւեկոյ մ'ըլլար: Կառան և Տեռոսի անուշութեամբ մը կը դառ-  
նային ակնարկելու դասակցաց՝ որ հանդարս կենան, և թէ ամեթ է. սակայն ոչ ոք  
մտիկ կ'ընէր: Սդառոտին միայն հանդարս կը կենար, իւր արմկունքն ստովին վեյ  
գրած և փակ մեռքերն քնքացը, թերեւս իւր մեծահաշակ գրատունն մտածելով, և  
կառօֆթին՝ այն ճանկամած քիթն և թշղթակնիցներ հաւաքողը, որ անգուշ զազեալ  
էր գրզանի կազմամի մը վիճակահանութեան համար երկու հարիւրեկը ստորա-  
գրուղաց ցուցակ մը չինելու: Այլք կը շաղակրատէին և կը ծիծտղէին, և գրասե-  
զնաց վեյ խօթած գրւաց ծայրերը կը զարնէին, և գուլպահերուն ձգտական  
թեւերովք ծամշմած թղթի փոքրիկ գնդակներ կը նետէին: Փոխան վարժապետին  
երբեմն միոյն թեւէն կը բռնէր, երբեմն միւսոյն, և կը ցնցէր: և մին՝ պատին գիմացը